

դեօք Բրչպի հին և հաստատարի՞մ են՝ թէ՛ ըստ ձեւոյն և թէ՛ ըստ պարունակութեան՝ այդ երգք կամ վեպք, զորս մեր պատմա-
գիրն ժողովրդական կը կոչէ, և թէ արդարեւ հայ երգողաց կը պատկանին անոնց մէջ ամփոփուած այլաբանութիւնքն (allégories), առ որս յաճախ կը յղէ զմեզ Խորենացիին՝ Երբորք, թէ արդեօք Խորենացիին իրօք ո՞ր աղբիւրներով օգտուած է իւր «Պատմութեան» վիպական հաստածները շարադրելու համար։ — Որպէս զի հնարաւորութիւն տանք ըն-
թեքողին մօտէն ծանօթանալու այս վիպա-
կան ըսուած աստղչին հետ, որ և մեր ա-
ստիկայ Հետազօտութեանս նիվոն է, ես իւրաքանչիւր գլխոյն սկիզբը պիտի կարգեմ ի Խորենացոյ առ նոյն գլուխը վերաբերեալ բնագիրն (առս թարգմանութեամբ) և և սպա-
կանցնիմ անոր ջննդագրութեան։

Թրչմ. Հ. ԿՈՆՍՏԱՆՍՏ Գ.



ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ և ԺԻՏԱԿԱՆԻՆ, վերայ
ԲԱՒԻՆ, ԵՒ յ ԳՐՈՑՆ ԱՌ ՆԱԽԻՆՍ

Չնչիւն ինդիր մ'է առաջինն, ուղղա-
գրական հարց մի, եւ այս քանի՜ հաստուած-
ներ նուիրեցան անոր Բաղմուշի մէջ ի զա-
նազան անձանց և Բայց ո՛չ. թէ ուղղագրա-
կան խնդիրք որպիսի մտադրութեան կարօտ
են մեր օրեր՝ կը զգան այն անձինք՝ որ կը
սիրեն մայրենի լեզուին մաքրութիւնը։ Այն-
պիսի տգեղ սխալներ կը գործուին այժմ՝
յաճախ որոշ գրութեամբ, մանաւանդ օտար
անուանց ուղղագրութեան մէջ, եւ նոյն իսկ
ի նշանաւոր բանասիրաց, որ կարելի չէ
չխոստովանել այսպիսի խնդրոց յուզման պէտ-
քը. որոց ընդհանուրին վերայ հոս տեսու-
թիւն մի ընելը նպաստական դուրս է ։

Միայն մի ժխտական մասնիկս չէ երեք
նորահնար ձեւեր ստացած է, ի՛նչ, ի՛ր, ի՛,

որք ոչ միայն ի գործածութեան են, այլ
եւ պաշտպանուեցան իսկ — թէ եւ առանց
հաստատութեան — Բաղմուշի մայրի եւ
յուենի պրակաց մէջ, ինչպէս տեսանք ար-
դէն, որոց պատահականեցի նոյն յուենի մէջ
նախորդ հաստածոյս, խոստովանելով չի
ձեւին պէտքն արդի լեզուի մէջ, եւ ցոյց
տալով չի եւ չ' ձեւոց անպիտանութիւնը։

Յետ այդ պատասխանոցս տեսայ որիչ
երկու եւս յուենի եւ սեպտեմբերի մէջ,
գրուած չեւ տեսած իմ տողերը, Ասոնց ա-
ռաջնոյն մէջ տէր Մ. Ս. Գարրիելեան հա-
մաձայն չրի մերժման մէջ, կը հաստատէր
եւ ինք չ', համարելով զայն ոչ պարզ է,
այլ չի ձեւի սղոմն, չ'երթար, չ'ուսեր՝⁹
իրբ չի երթար, չի ուսեր ։ Բայց իրօք՝

չի ծանրանայ և եւ այլ օրինակները չեն մեկ-
նուիր « չէ ի ցաւի, որ չէ ի ծանրանայ »։ Այս
անգամ կը յաւելու՞մ, թէ յարմարագոյն է
մեկնել այն երեւութիւ՞ն որով ռամբիկն ք տառ
երբեմն ի կը փոխէ, զի՞տէ, յի՞տուսի, սի՞տու-
տակ, սի՞կի (փոխանակ ընիկ սրպիտակ, սրկի
ձայնից, զոր տես ի Բազմ. ԵԱ, 522). ըստ
այսմ եւ « չըցաւի, չրծանրանայ » փոխուող
են « չիցաւի, չիծանրանայ », որոց չի յետոյ
զատուելը է։ — Ի մասին Մշակի օրինակին՝
« Զեր յօգուածը չի տպագրուի », համարիտ
եմ Բաղմուշին հետ՝ զայչ կամ մանաւանդ
« չտպագրուի » ընտրելու մէջ, որ աւելի տրա-
մարան է քան զանորիչ զերբայն՝ « չի տպա-
գրուի կամ տպագրուի »։ յորում չի մասնը-
կան յանձնաց չիմաւոր բայի զօրութիւն է
տրուած։ Բայց եւ աւելի տրամարան կը հա-
մարմ « չենք լինել կամ լինին » եւ զայլ
նմանիս քան յարգելի բանասիրին գործածած
« չենք լինի », յորում լինի՞ յոգ. ա. դէմ, եւ
լինի՞ եզ. զ. դէմ (զէթ ըստ կարգմութեան),
բոլորովին հակառակ են միմեանց. Ինչպէս եւ
« չէք տայ, չեն մտայ » եւ այլն։ — Մասնաւոր-
թեանս առաջին մասին առթիւ թեպէ և իշխցը-
նել եւ զայս՝ որ հին լեզուէն ընդհակառակն զի
կը փոխէ ը. Կորինթոսը կորնթոս, Խասահրա,
Հապուհ ըՄտահրապապուհ, Կիլաս նրչան, սի-
փան սրպայ, (տես եւ ի Բազմ. անչ)։ Երկու
տառից չ' լծարդութիւնը կը բերէ՝ որ մեր ք զերբ
յեւրոպ. լեզուս թարգմանեմք ՚, Mikhithar եւ
այլն, եւ ոչ արմատացած սխալով e, Mekhithar։
2. Այդ պայմանի մէջ եւս չի ձեւի կարեւու-
րութիւնը հաստատուելի անցեալ անգամ, ցոյց
տալով չ' կամ պարզ չ' զրի անպատեհութիւնը,
որայ հակառակը չեմ կարծեր՝ թէ կարելի լինի
պաշտպանել օրինօք։

1. Անցեալ անգամ խօսելով չի ձեւի ծաղման
մասին, կ'ըսէի՝ թէ նախնեաց անկ. « չի ցաւի, որ

նորա որ սոյոր են ի չ՝ բայից ամէն եղաւ նակաց մէջ անխտիր կը գործածեն զայն , չ՝ երթաբ , որ չ՝ երթայ , չ՝ երթալ , այսու յայտ ընելով՝ թէ չ՝ ածանցականն է զոր կը գատանի փշկաւ* , — եւ այս է հաւատարին , — առանց դիտելու՝ թէ ինչպէս անճիշդ է զրել ակիմայ , տ՛գէտ , նոյնպէս եւ չ՝ երթաբ , չ՝ ոտել :

Միւս պատասխանոյն հեղինակը սէբ Գր. Բալասեանց ինձէ փոքր ինչ կը զարտուղի կարծեօք չը ձեւի մասին , (չը ստացաւ , իր զղջց) , ընդունելով՝ որ թէ եւ « աւելի լաւ է » զրել առանց բ տառի եւ միացած , բայց միւսն այլ « ուղիղ կը լինի » : — Սակայն ինչո՞ւ այդպէս . ուղղագրական խնդրոց մէջ ուղիղը կամ սխալ մեր ըսելով կը լինի , թէ համաձայնութեամբ կամ տարաձայնութեամբ բազմազարեան ընդի սովորութեան հետ : Էյ ահա մտածելով այս երկրորդ տեսակիտի , նախնեաց ոչ մի մատենի մէջ չկայ այդ ձեւ , (իմա չը գատ , զի այլ է տաղաչափութեան չը միացածը) . եւ ինչո՞ւ վարանիմք զայն իբր սխալ մերծել :

Այդ ձեւն եւ անտրամաբան է . զի ինչպէս նախորդ հատուածիս մէջ ըսի , չ՝ ածանցական մասնիկ մ՛ի** , որ միանալով այլ բառից հետ՝ անոնց մասն կը կազմէ , ինչպէս է տ ի տկար , տգէտ եւ այլն : Արդ չը գրողք ինչո՞ւ չեն զրեր նա եւ տրկար , տրգէտ : Էյ քանի որ երկու բաղաձայնի մէջ հնչուած չը չզրելը սովորական է մեր լեզուի համար , ինչո՞ւ չով ածանցուած բառերը ծանրաբանել այնու , չըսկիլ , չըսիրել , կամ մեծազայն սխալով զրել չը սիրել , չը սկիլ , որ այնպէս է՝ որպէս թէ զրելիք չը կամութիւն , չը քահանայ , կամ տով ածանցները տր կար , տր գէտ : — Էյ խօ-

սելով նոյն ինքն Բալասեանին* համոզմամբ , եթէ գէթ « աւելի լաւ է » զրել առանց չի , ինչո՞ւ նա զեռ կը զրէ « չը կորցրած , չը գործածել » եւ այլն , մինչ արդէն ազգի մեծ մասն ազոր հակառակ կը վարի :

* * *

Տէր Բալասեանցն իւր հատուածին մէջ կը մերձենայ միանգամայն ուրիշ քանի մի ուղղագրական խնդրոց , անոնց մէջ ցոյց տալով մի հակամիտութիւն կտրատելու համար . ոտելու բառերը , Չոր օրինակ՝ կ՛ընտրէ նա եւ կը պայտպանէ վրաս քան վերայ . եւ յայտ՝ « զովելի է , կ՛ըսէ , մեր ոտահայերիս միակ առաջապիմական ազատամիտ Մշակ լրագրի ուղղագրութիւնը » :

Ազատամտութիւն օրինաց շաղի մէջ՝ այժ զովելի է . բայց արտաքոյ օրինաց՝ պարսա-

* Կը տեսնէ նա թէ ինչպէս կը հոլովեմ իւր մականունը , ենի՞ եւ ոչ ետեցի : Յանգս ետեց՝ յոգ . սեռ . է ետեցի , զորս նախնիք անխտիր կը գործածեն ի ս . Գիրս : Արդ եթէ զրէի Բալասեանցի , յոգ . սեռականի վերայ պիտի բարդէի եզ . սեռական մ՛ այլ ետեցի-թ . մի անհեթեթ ձեւ՝ զոր այլք չեն խղճեր գործածել : Աստի եւ հոլովելու ժամանակ (եթէ չըսէմ Գրիգորի Բալասեանց կամ նոյնք յետ եւ յառաջ) , կ՛ընտրեմ եզ . սեռ . գործածել մականունը . եւ զովն եւս՝ ձեկ եւ ոչ ետեցի . զի թէ ինչ լեզուն ի սեռ . (մա՛ն միկաններ) եւ թէ նորն (զրիգորենց) երկայնը ես կը համառոտտեն . նորը միշտ աւելի համառոտ կը սիրէ : Իսկ երբ մականունը կը գործածեմ առանց անուան , պատշաճ կը կարծեմ եւ մի չիմարոջ յոգ՝ Յ կամ չը , զոր օրինակ՝ Բալասեանցն , ուր Ե կը նշանակէ նոյն տոհմին մի անդամը՝ Գրիգորը . եւ առանց այդ յօդին՝ Բալասեանց , որ է Բալասեանցներու , տահմայնց անորդու թիւնը կը ցուցնէ՝ եւ ոչ անհնա մի : Նոյնպէս եւ եղականի մէջ՝ զրել « Աշաճեանը կըսէ » , որ կը հակադրուի այդ ազգատունին մի ոմն որ ծանօթ է բազմաց , կամ որոյ վերայ կը խօսեմ եւ կամ այլք . իսկ առանց յօդին պիտի իմացուէր որ եւ անձն ի նոյն տունէ կամ լաւ հետ՝ ոչ ոք : Բայց յօդն աւելորդ է՝ երբ կը գրեմք անձին անունը . « Պետրո . Աշաճեան կըսէ » եւ ոչ . . . ետեցի կամ . . . ետեցն : — Այս տեսութիւնն ըրի ցուցնելու համար թէ կանոնաւոր հայերէն զրելու համար որչափ նրբին զիտողութիւնք են հարկուար , եւ մեք ինչպէս անփոյթ կը վարուեմք :

* Նմանութեամբ կ՛ մասնկան ի կ՛ երթամ , կ՛ուզեմ , ըստ սմանց եւ կ՛ տեսնեմ , կ՛ խօսեմ . ուր կ՛ = կը = կա բարբառովն տարբեր բան է քան չ . գատ բառ՝ եւ ոչ մասն այլայլ :

** Եւ ոչ թէ մակբայ նման ոչի , զի առ եւ զատ բառ է , իսկ չ՝ միակ բաղաձայն տառը չէ կարելի գատ բառ համարել , եւ առանձին զս . յա՛նութիւն չուսի՝ եթէ ոչ միայն ալփաբետի մէջ :

ւելի և խօսելով « վերայ » բառին և տառի մասին , հակասական թուի պահել զայն նոյն բառի արմատին մէջ՝ վեր, եւ փոխել յածանցման՝ վերայ, կամ սղել. ապա թէ ոչ վերն այլ ըսէք վեր , ինչպէս կը հնչէ տարրանցին եւ այլք : որպէս եւ մեր , ձեր՝ մեր , ձեր : Ապա թէ չէք ուզեր այդպիսի ազատազմունք , եւ մեր արդի գրաւոր լեզուն սակեկերնի տղնաւ տունները թօթափելու հետ ե , ինչո՞ւ կը ջանաք վրա հաստատել , սղելով մի տառ (ն) , զոր հին լեզուն անգամ իւր բիւր գարձուածներով հանդերձ զիւրա չէր կարող սղել :

Գալով չ գրոյն , մեծադոյն եւս հակասու թիւն է յապաւել զայն վերայ բառին ծայրէն , եւ պահել չկայ , պարտօնայ , երեկոյ , յետոյ եւ այլոց ծայրը , ուր նոյնպէս անձայն է յ . ինչո՞ւ այլչափ թշնամութիւն եւ շարչարանք միայն մի բառի զլիւոյն և Փոսցէ մասնաշարիւի յապաւել յ եւ յայլոց և Յայտնի է թէ Պաւստոս աղոր չկայ ա եւ ո վերջադած բառ , բայց ի դերանուանց , բայից հրամայականէն եւ ա յանգած օտար անուանց : Արդ ո՞ր հեղինակութիւն կրնայ ջնջել այդ զիրը բիւրասոր բառից և հօյրից եւ բայից ծայրէն , աբ ժամանակաւ կը հնչուէր , (տես ի Բուր՝ ԵԲ , 466) , եւ այժմ՝ դեռ կը հնչուի օրերք օրերք ի զատաս , եւ առ մեզ իսկ հայ , քայ , վայ , խոյ բառից ծայրը , եւ այլ շատից՝ երբ յաջորդէ ձայնաւորով սկսած բառ : — Խօսուելի է զարձեալ յառաջադիմութիւն եւ յաշողակ գրել առանց չ գրոյն . մեր տաճկահայքս այդ տեղ կը հնչեմք յ , ուրեմն մեզ համար հարկաւոր է անոր գրութիւնը : Մի տառ՝ որ ի սկզբանէ այդ բառից մասն է եղած՝ չկարողալն յայտնի է թէ անհիղ է . Բալաստեանցն իւր գաւառակիցքն ինչո՞ւ չյորդորէ ուղղել զայն , այլ կրկնել սխալը՝ նա եւ չգրելով յ :

Կ'առաջարկէ գրել սրա , գրա , նրա , եւ ոչ սորա , եւ այլն : Համամիտ չեմ եւ ազոր կէսն առաջին կերպիւ կը հնչէ այդ բառեր՝ որ նորահնար եւ ազատազն է , եւ կէսն երկրորդ՝ ձեռով՝ որ հարազատն է եւ ուղիղ : Եւ կարծեմ՝ ողջմտութիւնը կը պահանջէ՝ որ սխալը գործածողք ուղղին հետեւին , եւ ոչ

անոր հակառակը : Բալաստեանքը թող գրէ նա եւ սրա , ցրա , նցա , եւ ոչ սոցա , եւ այլն . Ինչ հիմամբ ջնջել ո եղականէն , եւ պահել յոգնականի մէջ . կամ ինչ համ եւ օրէնք կայ բառին արմատը տեղ մի խանգարելու եւ տեղ մի ողջ պահելու մէջ : Որովհետեւ ծեքեալ բառից « նշանակութիւնը նոյն է մնում » , պէտք է լեզուին կանոնաւոր կազմութիւնը վեր ի վայր ընել . ուղղաւոր եւ զրազեմ մտողէ սպասելի էր ազոր հակառակը լսել :

Ու , ւ , վ տառից ուղղագրութեան մասին կը ջանամ ուրիշ հաստատով մի հեքքել Ղ . Աղայնի եւ այլոց ոմանց սեւեռեալ համոզմունքը : Իսկ առ այժմ՝ բաւական կը համարիմ՝ յիշեցնել Բալաստեանի՝ թէ հայ բնիկ ուղղագրութեան հակառակ եւ սխալ է վ բերել յետ բաղաձայն կամ ձայնաւոր տառի (բայ ի ո գրէն) , ինչպէս « գտնվում , ա զտնվում է » , ի սրբ ատալ բարդին՝ անվեհեր , երիւար եւ այլն : Սխալ է եւ յետ բաղաձայնի , զոր օրինակ՝ նւէր , թաւան , բայց ի հւոյրոյ՝ յոր ուղղականի ի գիրն ւ կը փոխուի . որդի , եկեղեցի , որդւոյ , եկեղեցւոյ : Այլ հարազատն եւ արամաբանն է իւր աշակերտին գրածք եւ հնչածք՝ նոսէր , որոյ վերայ կը յաւելում թռւական , զբաւնում է , եւ այլն :

* * *

Որովհետեւ խօսեցանք չ գրին վերայ , հոս տեղն է պատասխանելու եւ յարգելի Գալ . Տէրմկրտեանի մի զիտողութեան նոյն տառին առ նախինս գործածութեան մասին , զոր ըրաւ անցեալ տարի Աւետար մամագրի մէջ (1896 , յէջ 432-4) :

ԺՔ դարու վերջերք զրուած երկու նաւերնարաց մէջ յէջմիածին տեսեր է՝ որ կը պակասի յ տառն ի յանգս բառից (եւ բարդից մէջ , զոր օրս արքաութիւն , հրամանցին) ւ բայց ի եղ . հրամայականէն , ուր կը գործածուի հակառակ արդի սովորութեան* : Նա

* Նոյնպէս չկայ՝ կ'ըստ՝ եւ է գերն՝ « շատ

այլու վճռած համարեցաւ յիշեալ տառին հին ուղղագրութեան խնդիրը, « համարակ » կոչեալով զանոնք՝ որ « նախնեաց ուղղագրութիւն » կը հաշուին ց տառին գործածութիւնն յիշեալ հանգամանաց մէջ : Եւ կը յաւելու. « Հին ընտիր ձեռագրերից շատերն են ինն յայտնի այսպիսի սրշ եւ կանոնաւոր ուղղագրութեամբ » :

Ես չգիտեմ՝ թէ այդ հին գրչադիրքն ինչպիսի բաներ են. բայց լաւ գիտեմ՝ թէ իջմիտանի մատենադարանէն զուրս եւս կան եւ շատ կան « հին ընտիր ձեռագրեր » որք ինն են յայտնի, եւ աղանք շին երաշխաւոր բնաւ Տէրմկրտչեանին հին ընտիրներու ընծայուած յարգանաց արժանաւորութիւնը : Խնդիրը իւր ճառընարաց վերայ ամփոփեմք : Ազոնք գրուած են ժի գարուն՝ յորում սաւփորական էր ց տառին գրութիւնն, ինչպէս կը անտնեմք նոյն ժամանակի ընդհանուր գրչազրաց մէջ : Արդ յիշեալ ճառընարաց մէջ նոյն տառի պակասն եւ անսովոր գործածութիւնը պտուղ է կամ կարծեցեալ հին հաւաքառաւ ուղղագրութեան հետեւողութեան, եւ կամ հնոյնս գրչազրաց տգիտութեան : Չայս պիտի ջանամ ասուզել ինն ժամօթ « հին ընտիր » շոշափելի գրչազրաց հետաւորութեամբ :

Ժամանակաւ նորագունէն ի հնազոյնը երթալով, կը ճանաչեմ մեր մատենադարանէն նախ լամբրոնացոյն համար գրուած անտաւրանն յամին 1193, յորում ց գործածուած է այնպէս՝ ինչպէս այժմ է — Մ. Բարսղի ճառք՝ յամին 1172, ճիշդ նոյնպէս է — Մեկն. թղթ. Պաւլ. գրեալ յամին 999, ունի սրբոյ, որդւոյ, Աշոտոյ եւ այլն՝ նոյնպէս է — Արժուոնի Մլքէ թագաւոյն համար գրուած անտաւր. յամին 902, արքայ, տայ, որդւոյ, երեկոյ եւ այլն : — Լազարեան ձեմար. անտաւր. 887ին, որոյ յիշատակարանի մի նմանահան էլն իս, Յարութ. Հայոց գրիւն մէջ՝ ունի Գեորգայ, Մմբատայ բաւորատունոյ : — Եղիշէի պտմ. խորհրդաւ

ժոռքանցս մէջ պործածած ճաշոցի թերթը՝ գրուած ոչ յայս կոյս քան Է գար (161 ր ծան.), որոյ ընթերցուածոց մէջ ց նիւթապէտ օրինակուած է քան զայն ճնագունէ (177), եւ է միշտ բաւ այժմուս ի վերայ, գործոյ, եւ այլն ք — Արժանագիր Ներսէի պարակի կամար. ի հին թալին՝ ի վերջ է դարուս (ի անզոր. Այրարատայ. 138), որ ունի Շիրակայ, սրբոյ, Շուշանայ ամուսնոյ իմոյ ց Հրահատայ որդւոյ մերոյ ք — Արժանագիր շինութեան եկեղ. Մրենոյ ի սկիւրն նոյն դարու (անզ. Այր. 114), յորում կայ Շիրակայ, Մրենոյ, — Եւ ամենահին յիշատակարանը կառուցման եկեղ. Տեկորոյ՝ գորմին ց է գար Է հասցնեն (անզ. Շիր. 132), յորում կը կարգաւք՝ ուրանայ, Մանանայ ց Տեկորոյ, սրբոյ * : Թող ուրիշ շատ գրչաւ գիրքը եւ յիշատակարանքը :

Այժմ՝ Տէրմկրտչեանը թող գտնէ յիշեւոց (մտնաւանդ վերջնոց) չափ հին եւ նշանաւոր կամ հմուտ անձանց գրութիւններ իւր զնով, եւ յայնժամ ապահովապէս կրնայ համոզել վարժապետի ձայնին անասաւ « համարակ » ք : Թէ՛ կուզե՛ կ'օգնեմք եւս իրեն. զոր օրինակ՝ մեք ունիմք յամին 1007 գրուած անտաւրան մի, որ ունի սասանաւ եւ սաւառնայ, ի վերաւ եւ ի վերայ, Եսայեաւ եւ Եսայեայ, արքաի եւ արքայ, գայ եւ տա ց գնայ եւ տաս, արքաութիւն եւ արքայուութիւն, քո եւ քոյ (ուզ.). այս՝ իւր հակասութիւնք : Ունի նա եւ ուրիշ նորութիւններ. « սորորութիւն զոցեան, իցեան, սապականեան, գայ առ Յովհաննէս մկրտեալ ի նմանեան » եւ այլն. ահա սրչափ իմաստուն է եղեր այդ ց չարողը եւ միանգամայն գրողը : — Տեսանք զարձեալ Եղ. Խորհրդո՞. մէջ (176—8), թէ նոյնպիսի հմուտ անն է նաւ

* Յիշեալ տեղագրութեանց մէջ Ներսէի արժանագիրը նմանահանութեամբ մէջ բերուած է, իսկ միւս երկուքն օրինակութեամբ, որոց հաւատարմութեան մասին տարակուսելու տեղի չեմ գտներ, նկատելով մեծաբոյ հեղինակին խղճամբաւ ճշգրտութիւնն ընդհանուր յիշատակարանաց մէջ՝ գրեղու ց ուր կար, եւ չարչու ուր չկար. նոյնպէս եւ այլ աստեղջ մասին :

բիշ բացառութեամբ » որոյ մասին ուրիշ անգամ կը խօսեմ :

խայշեալ ճաշոցի պատառին մէջ վարդա-
 նանց սօսնի վերնագիրը շինողն առանց յ
 գրին ։ Եթէ կարգաւ հետազօտեմք բոլոր նման
 գրչագիրքը եւ արձանագիրքը, պիտի գտնեմք
 անցիտաց խումբ մի՝ որ կամ խառն եւ կամ
 բնաւ չեն գործածեր յ, եւ որոց սովորու-
 թիւնն անուշա իրբւս պատգամ չեմք կարող
 ընդունել ։ Այդոնց հիբութեան կը վկայեն
 նոյն իսկ Տէրմկրաչեանին ճառընարաց « շատ
 քիչ բացառութիւնները » . մանաւանդ « ւայ »,
 որում արուած մեկնութիւնն յարգելի բա-
 նասիրէն՝ շատ անյաշող է . որպէս թէ « ա-
 ռանց յ սառին անհնարին կը լինէր պատուա-
 գրութիւնը » . մի ստար գեր ի՛նչպէս կրնայ
 գրուիլ բառի մի մէջ պատուագրելու համար
 գայն . թող ուրեմն նախնիք Յիսուսին այլ պա-
 տուագրէին « յյ » եւ ոչ « յի » , Գրիստոսին
 « քբ » եւ ոչ « քի » , եթէ յ պատուի հա-
 մար հարկաւոր էր « ւայ » օրինակին մէջ, եւ
 ոչ զի մասն էր բառին ։ Աւելորդ գրոյցք են
 այդ . « ւայ » ձեւէն միակ հետեւութիւնը զոր
 կարելի է հանել՝ այս է, թէ այն գրչագրաց
 մէջ՝ յորոց գաղափարուած են յիշեալ ճառըն-
 աիրք, կամ թէ անոնց նախորդաց մէջ՝ ամէն
 բառք եւս ունէին յ, զոր գաղափարողք
 դուրս թողին՝ բաց ի « ւայ », զոր այդպէս
 համառօտ գտնելով, (զի շատ հին է այդ ձեւ
 եւ յատուկ մեր վերայիշեալ գրչագրաց եւս),
 եւ ուզելով իրենք այլ նոյնպէս գրել, ստիպուե-
 ցան պահել յ ։ Իսկ միւս « բացառութիւնք »
 յանդէսն մնացին ։ — Դարձեալ՝ Կորեան մի
 բառն « հարց » իջմիածնի մի գրչագիրը վրի-
 պակաւ կը կարգայ եղեր « հայոց » , քան
 զոր յառաջ Տէրմկրաչեանը կ'ենթադրէ « հոոց »
 ձեւը, ծագած շփոթմամբ երկաթագիր Բ ա ա-
 ոին ընդ Ո ։ Այս մեկնութիւն թէ եւ բա-
 ցարձակ չէ, բայց եթէ ընդունիմք եւս՝ Բ ն ի
 կը հետեւի . հարցը իբ կողմանէ՝ եւ ոչ ի
 բնագրէն հաոց կարգացող եւ զրոզը թող
 լինի մին այն տգիտաց, որք սկսած են եր-
 կաթագրի գործածութեան շրջանի մէջ (որ
 տեսեց ցժԳ զար), ինչպէս տեսանք վերոյի-
 շեալ գրչագրերէն . աւելի Բ ն ի ։ Նոյնը հաս-
 կացիր Մարութայի ճառին « հայոց » յ կամ
 կարծեցեալ նախնական « հոոց » ի « հարց »
 փոխադրութեան մասին ։

Գալով վերջապէս փարպեցոյ օրինակին՝
 « կայ մեզ եւ մեզ », զոր իջմիածնի սկզբնա-
 կան օրինակը, կ'ըսէ, կը կարդայ « կա մեզ
 եւ մեզ », զոր ինք կ'ուզող « կամ եղեւ մեզ »,
 կը հարցնեմ . այդ գրչագիրն այլ բառից ծայրը
 եւս չունի յ, թէ լուկ այդ տեղ ։ Եթէ միայն
 այդ տեղ, ուրեմն յիշեալ գրչագիրն իրեն
 նպաստաւոր չէ կարող լինել միայն օրինակաւ
 մի՝ որ արդէն կը սրբագրուի . իսկ եթէ այլ
 բառք եւս չունին յ, եւ կամ խառն ունին,
 կրնայ զարձեալ ապահով լինել՝ թէ հոս եւս
 նոյն գրի պակասը սխալ է . եւ յայժմով
 « կայ մեզ եւ մեզ » այլ կրնայ ուղիղ լինել
 եւ պատմութեամբ մեկնուիլ, (տես ի Խոր-
 հորդածոքարինս Եղիշիի, 34) . — Այսպի-
 ինչ առ այժմ ։

Հացունի



ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

ՅՈՒՌՅԵՆ ԵՒ Է ԸՐՅԵՆ ԵՒ ԲԱՅԵՐՈՒՆ

ՌՈՆԱՐՀԾԱՆ ՎՐԵՏ

Ոմանք կը գրեն — կը ցցունեմ, կը ցցենս .
 Այլ կը գրեն — կը ցոցունեմ, կը
 ցոցունենս .

Եւ կըն ալ կը գրեն — կը ցցունեմ,
 կը ցցունենս :

Կատարեալը՝ Յոցոցի կամ ցցոցի ։

Երեք տեսակ ուղղագրութիւն, երեքն ալ
 սխալ . սխալը պարզ է, բայց անուշադրու-
 թեամբ գործածուած է եւ անմտազրուութեամբ
 կը թողուի ։

Այդ բային արմատն է ցոց, որու յ-ին
 ռ-ի կը փոխուի, երբ հետեւն ամանցական
 մասնիկ կամ բառ կցուի, ինչպէս ցոցսնաւտ,
 ցոցիլ, ցոցսանեմ ։

Յոց-անեմ-ին ա-ը աշխարհաբարի մէջ,
 ըստ սովորականին, զեղչելով կ'ունենանք
 ցոցնեմ ։ Ուրեմն ուղիղ խոնարհումն է կը